



Emq.þr

Emperorsmihus



Sop 23

6 ən hə bə bə bə (25 үзүүлүүлүү)

1857

外國文學研究

ԱՎԱՏՐԵՒՄ: Առին արքայական հայոց մասնաւութեանը և լին-
ած պատճեանը՝ Առարքայական Աշխաղական մեջ յան անդրէ-

Φεργά - Πρώτη απρόβλεψις:
Σύντομα, ορθότατη δραστηριότητα στην περιοχή.

የፌዴራል የሚከተሉት ቀን አንቀጽ ስምምነት እና ማረጋገጫ መለያ የሚከተሉት የፌዴራል የሚከተሉት ቀን አንቀጽ ስምምነት እና ማረጋገጫ መለያ

de sequentiis factis et utriusque

ՀԵՂԱՆԵՑԻՆ. Պարբերութեան մասին մը կողմանի
ՕՂԱԿԻ ԵՐԵՎԱՆ ՏԵ-200-ՆԻ և ու պահպանութեան

卷之三

ԱՐԱՐԱԿԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ

ՕՐԵԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՇՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Բ. Եղիշ

Արագածոտնի ՀԵՏ ՎՐԱԲՈՒԺԻՇՎԻԼ:

— Վիշանեն կը ծանուցանեն թէ Մէծափառ
կայսեր եղացը Փերպէմանդ Սուրբ ազգիուրաց
Մայիսի 28-ին Պատեացի վրային Քահանացակ
տուկոն Երկիրները գնոց, Ա. Քահանացակուն
Առաջնորդութեան առաջնորդութեան համար Հայութ

፲፻፭፭፯

ՎԱՐԴԱԿԱՆ, օրէնսդիր ժողովքն իր վեցերորդ
տարին լինցուցած ըլլալով՝ Մոյսեսի ՅՈՒՆ համա-
կայսերական Հրաժարաւութիւն մը լուծարեցաւ։ ՎԵՐ-
ԿԱՅ ամսոցն 21ին նոր բնարութիւնները պիտու-
րիսն, որուն համար արդ էն ներքին գործոց պաշ-
տոնելին կողմանէ առն զաւառաւութեան Հրա-
մաններ եւ ինուառուս թիւններ խռոված են։

— Այսպարհի ընդհանուր լրագիրն աս օրեքս
Փարիզէն ըստ մ'առա. թէ Կաբովէն կայսեր կէ-
նայ գեմ նոր օճաքագծութիւն մ'եւեր է, բայց
տուր պարագաները զանազան կերպով կը պատ-
մէ: Մէկ լուրջ կըսէ թէ կայսրը կատավ թիւն-
գունոթունիկ զօրաց զօրանոցն երթայրու տանի,
և եղ փողօքի մը մէջ ցած և ողոքժեան բազմա-
թիւն մը զննուր պաշարեր է եւ սամիկանութեան
զննութերն հաղիւ կրցեր են զանոնք ցըռել եւ
կառքին ճամբրով բանուր: Խոյն միջոցին կայսեր վայ-
ասորձանակ մ'ալ պատուեր է: Ամանք ալ կ'ը-
սէն թէ զօրանոցին բակին մէջ զրան անմիջապէս
դիմացը կեցալ թնդանօմը լցուած գտնաւեր է
որն որ կայսեր ներս մատան ատենն իր վրաց պիտու-
արձակուի եղեր: Արիշ լազարիներն ամենեւնին
ու դեպքին վրաց միշտականթիւն չեն ըներ
որով իր սուսպութիւնը մեծ տարակուսի տակ
կ'ենայ: Խոյց միանգամայն կըսուի որ Գաղղիկա-
կան կառավարութիւնն առար հրամարակութիւն ըս-
գեր, անոր համար ալ քանի մ'անդ զնիւթեն լրա-
գիւներն որովք առ դեպքին պատճ թիւնը զրած

— Աճեցրի զաղշիական բանակը Մայիսի 16ին
իր Դատիլուներուն գէմ ընելու որդուածքը ոկառ
իր երեք բաժինները սինի-Աադ ցեղին, որն որ
Դաղքիաց ց թշուամի ցեղերուն դիմաւ ուն ու զա-
րաւորն է, իւնացին երկիրներուն առջեւը յար-
մար դիրք մը բանեցին կիցան։ Մինչև ամսոյն
23ն անձրեւն եւ մշուց պատեհազմական զործու-
զութիւնները յուած տանելու ընդ շուռին բայց
առ միջոցին հեմման-Ասհորին քաղաքն անձնա-
տուր եղաւ։ Ամսոյն 24ին ոյր պարզեցաւ ի

Գալլիացիք երեք կողմանը զենթ-Առագներուն վրաց
յարձակեցուն, զանոնք պաշտպանող բարձր ժայ-
ռերն քաջութեամբ լիբ ելան, և բոլոր թշ-
նամայն բանած բարձութքներուն տիրեցին։ Ասով
թշնամին իր ամեն սպասինելու աեղերը կորսր-
ցաւ և Անդառն սպարապետին պատրամաւոր որ
իրէեց ու ծանոց որ գալլիական կառավարու-
թեան կը հպատակի և անոր դրած ամեն պայ-
մանները կընդունի։ Վաղդիացւոց առ պատրամա-
պն մէջ ըստն կորուսոր շատ քիչ է լոդ ամենը
60 հոգեց շափ մռան և 450 հոգի միջաւո-
ռեամբ։

1179178

Լուսոն, ՅԱ Ապդիսի: Կոստանդին մեծ իշխանների հայրէ Հայէի խրիստած մասնաւոր շաղենաւով մը Դազգեցչէն Օպառու Հայու, և Ալբերդ իշխանէն ու Աւելիք իշխաննեն ընդունուեցաւ: Կորա Բալթիքացըն և Վարս Գլաբենացըն այլ իշխաննեն Հայած Մամանանին Օպառու են: Կոստանդին միաց 24 ժամ՝ Անդրկայի մէջ պիտօք միջ և անձիւ մէջ բարեկայի մէջ պիտօք միջ:

— Վազգիական խորհրդատության ամսաց պիտօք եղլ։
Խոսոր վէճի միավոր ամսաւորման քակուելու պահին վարչության վկայ է։ Թեղետ և մինչեւ հիմայ Ար-
գշացի օրենքն ամսաւորման անլուծանի կը համուրէր, ի վերաց պար ամսաւորմի առկանությաց
ժողովքն իշխանութիւնն ունետք զանիկաց լուծելու,
եւ իրար ալ տարին գրեթե ըստ պատրիարք գեպը
կը պատահէր։ Բայց որպիշեաւ, ու լուծաւու
միան հարաւասներուն արանութիւն մ'եղած էր,
հիմայ կառավարութիւնն առաջորդեց որ առող
մասնաւոր օրենք մը գրաւի, որուն զօրութեամբ
նաեւ հասարակ մոտքանց ամսաւորմիւնը կարող
լիլց լուծաւի։ Անգրական եպիսկոպոսաց մէծ
մասն աս բանիս իրեւ բարայից և. Ա. Դրոց
հակառակ ուստահութեամբ գէմ կը դնեն, թէս-
պէտ և մեջենին առող պաշարանցներ ալ կը
գտնուին։ Անգրիսկան լրագրաց շատերը կը յօ-
սան որ կառավարութեան առաջարկութիւնը յօ-
սած պիտօք երթաց։

۱۶۹۴

Ծակ զդի բական խորհրդ մասնաւուն բարեբարական հիմնարկութեանց համար որէնք մը գնելու վայ

ըսած խորհուրդները ժողովակեան մէջ մէծ խու-
ժութեան և ազմի պատճառ առնին: Աս խոր-
հուրդներուն ներկայ Եղաղ ժողովագեանց բազ-
ման թիւնը միշտ շատ բազմութիւն: Էր, բայց Մայի-
սի 27ին որ օրն որ առ օրինաց զիբաւոր յօ-
զուածներուն վրայ քուարիւթիւն որիսոր լը-
լոր, ժողովարանին ամէն վերաբառաւները չափեն
աւելի լցուած են: Զարուհովաններ պատճամա-
ռոք ամենօն սաստկութեանը առ օրէնքին հա-
տառուելուն գէմ կը զնէին: (օրավէնաւ: ասիկոյ
եկեղեցականաց շատ նորանաւոր էր) երկայն ա-
մեն վիճելին ետեւ, իրենց մէջն Պր. Քրիս-
տորձը ձայնով աշխարհանեներուն գէմ պոտոց
"Տեսաք, զուք խորհրդանային առջևը կատակեր-
դութիւն մը կը խաղաք,:: Ըշակովմեակը ու խո-
քին դէմ սկսան սաստկութեանը պատօսիանել-
իւ մի է: Նոյն ժամանակ ներկայ գամօնուզ ժո-
ղովագեան մէջ ալ զրգութիւն և աղմակ մը
աւեսուելու սկսաւ, որտեղ արագքը կարգի աղա-
զակներով ճախտակողմեանց խորին իրենց հաճու-
թիւնը կը յայտնէին: Ժողովքին Կահերէցն հա-
դանուող պահապան զալքին հրամացեց որ ժող-
ովարդը Խորհրդանային դուրս հանէ, որուն վայ-
աշաղալին աւելի եւս սաստկացաւ: Ան ատեն
գահերէցը բարձր ձայնով եանոյց որ ալ ժաղովքն
յատաջ տառիլլ կարեի չէ: առ միջացին զիտուոր-
ները մէծ դժուարութեամբ ժողովուրդը լըներէն
դուրս հանեցին: Գտուորդ մ'նուպը խորհուրդը
նարէն սկսաւ եւ մերջապէս օրինաց նոյն յօդո-
ածները 11 քամէի գէմ 61 քուեսի ընդունուե-
ցաւ:

Վա միջոցիս խորհրդանոցին առ չեւը 1000—1500
հոգւոյ շատի ժողովուած էին, ըստ մեծի մասին
պատճառ առ օր մարտիկ. երբ որ ժօղովը լինցաւ,
եւ Ներկայ դասուող գետուանենքն միասն դուր
երել, քահանոցապետական նորիրակը ժաղովուէն
Հայենն քահանայ պատճամաւորը կործա ելով,
օրն օր իրենց սաստիկ տոմիք է, ուղելու եւ
ժամը թեւըլու ձօյներուգ ընդունուեցաւ, որուն
վրայ նորիրակն ասիրու Եցաւ նորէն ներս գաւ
շատիւ: Եւ իսումութեանց պատճառաւ նշն իրի-
կուն պրիւսիկ լօքոր զօրանցներու մէջ կենա-
բոնացած մաս:

Երկրորդ օրը նորեն 3000—1000 հոգի խոր-
շքը անցին առջևեւ Հրազդարակը և ողջունեցան եւ
ստուգի ազմուկ մը հանեցին. անէւ Օբյունեանց
վայրին ու գարոցին առջևեւ դացին եւ շենքին
պատուհաններուն մէկ մասը կառաւեցին: Առող-
ջայ քազարապիսուր յայտարարութիւնն մը հանե-
լով՝ ժաղովրդեան բարին թեամբ մէկտեղ ժող-
փուին արդէւլց, ծանուցանելով օր եթէ առ Հրա-
զդանը չըրտնափ, ներմ ալ կը ստիպափ քաղըքին
կառավարութիւնը զիւռուսականաց յանձնել: Կայս-
իրիկուն ուստիկանութիւնը շատ եւս ուստիպանեկը
բնեւց բանուարեց, որոնց վայ դատապատճեակնե
քննութիւնն մը պիտո՞ր բլազ,

Վանցն ամիսն գաւառահերթն ոսք զբք գալով
պրիստի պահպան զըքն աւելցաւ : Եռյի իրի-
կունք թափաւորն իր ամսուածն պալատէն պի-
սել եկու եր ու պաշտօնեց խորհուրդ մ'ընե-
լով՝ որոշեց որ առ այժմ խորհրդ անոցը գո-
յաւի, մինչեւ որ ժաղավորդը նորեն խողացի
նցն իրիկունք զըքը քայլքին հասորակները
բանած եր, և Յեղակառ ժողովուրդը նորեն բազ-
ման եամբ մողվուեցաւ սկսաւ, բայց ամենեւըն
արքան մը շահեց եւ կանց կանց զբուցաւ

Վ. Ի ԽԱՆՈՒՅԹԻ ԵՆԵՐԸ ՆՄԵՍ ՔԱՆԻ ՃՐ ՊԱՏԱ
ԱԿԱՆ ՔԱՂՐԲՆԵՐՈՅ ՄԵջ այ, Եւ ԳՐԱՎԱԾՐԱՐԱՐ
ԸՆԴՎԵՐԻ Խ Ե ԿԵՆԱ, պատահեցան: ԽԵԿԺ
Եւ առնց սկիզբն ամէն առջ խաղաղացած էր
ի մերոց պար ամենայնի թաղաւորն ապահովու-
թեան համար քաղաքացին զօրաց երկու գոտե-
րուն հրաման նրկեց որ ժողովուն, որունք պար-
սեի մեջ պիտի պինան: Հիմայ որիքանէի Եւ ին
շրջանակներուն մէջ 12,000 զօրք էլ զսնուի:

Վազգենիկան պարունիքը օրինակի գեղղեցրա՞ն
պատճառաւ մէծ հսկի մէջ բնկաւ, և իր նոյն

քաղցին մէջ կեցող դեսպանին հրաման խթէց որ բեզզիւհան կառավարութիւնն յօրդ որէ շուտով եւ ազգու կերպով խռացութիւնները գաղրեցնելու, և միանքամայն անօր ծանուցանէ որ Գաղցիս պատրաստ է հարկաւ որ ելած ժամանակը դունդ մը զարք իր արտօմադրութեան տակ ձգելու:

Վանաստամացքն 28ին Հանենչը պյուի սապրերկրպահ երկութուղայ ճամկան, որն որ գեռ շնուռելու վեց եր, փլատիլով՝ մեջի բազմաթիւ գործաւոր ները ներսը նեացին, որնց ազատութեան համար հիմաց մեծ փութագ կաշխատուի: Ճամկուն ըերանը դարձին մը կը զործեր: առոր վասարանին կրակէն գեռ կէս շնուռած համարը ըռնող փայտերը բանեցացն եւ: ամրապէ կամուրը վար խմառ և առեցուն բերանը կոցեց: Սննչւ Ծրեց եւ զած քանրոյ քիչ գործաւոր կըցաւ աղատիւ, քանի մ'ալ մեռեցնէր գուրս հանուեցան: Արենց ընկերներուն օգնութեան պայով պրեծառներէն մինչեւ հիմաց 200 հոգի մասուն դարս բերուցան, որովհետու ճամկան շատ խորոշէ ըլլարով մէջը ոչ դժուաբաւ կը բանի: Շնորհն մէջ նաև ցողներուն թիւը 60—70 հոգից չափ է:

ՕԱՍՏԵՍՆ ՏԵՐԱՔՑԻՒՆ

Կուտառութեան պահանջման կը գրին : Քաղքեն հ-
րեւեթ սեղանաւորներն եւ զրամատէրները բար-
ձրապատիւ . Առեշիս լիտշոցին պալտուը կանչուե-
ցան , ուր իրենց ծանուցւեցաւ որ առանձնան-
մակ լիտական զրամատէղանին հաստատութիւնը պա-
րապի եղուծ է , և թէ բարձրագօն գուռը կ-
րաղձայ որ իր հպատակներուն սուսկովը նոր դրա-
խանդան մը կազմուիք , որուեն հաեւ օսար աւրա-
թեանց զրամատէղաները հարալ բլան մասնակի-
ըլլալ : Անզունաւորաց առաջարկած լուսակուցիթ
ները , մասնաւոր ժողովքի մը սպիտոր յանձնուու-
որ քննէ , և անկէ եադր գուռն ալ իր հարա-
նութիւնը սիմուոր տայ :

— Ա ԵՀայութ սուլլմանը գարդիական Ազգային
քերց շինուած նոր հիւանդանոցին, որն որ Գաղպ
պիացի բանակին թուղ տռաւած խրձիթներուն զնու-
վը կը շնուի, 250,000 դահնեկան պարգևելոց
աշխադես Արէշիա մաշան առ բարերարական հիւ-
նարկութեան համար 15,000 դահնեկան տռաւած

וְתִשְׁעַטְתָּ שְׂאֵלָה

2009-10-08-17

丘比日記 七

ԵՐԵՎԱՆԻ ՊՈԼԻՏԵԿՆԻԿԻ ՀՊՀ

696 现代汉语词典

(Օղաքիզի կզոցին թերու առյօնն է ապր Հռոմեական
կողման համար իրակացնել, ուր որպես զի քաջան
ելին և կը պատճեն կողմերը պարզանի, ուժի
պաւեցան իրրեւ նշյալ կողման բարեկերու ձեւ մը
զի ամենը կէս մէջքերնին մէրկանալ: Կա
սու կը լի պատճեն Օրէն թագաւորին որուն հետ նոյ
առջընին սովորութեան համաձայն իրրեւ բարե
կամաւութեան նշան, անուննեն մինան էնն: Վայ

զերսի արծավիլ սառակ եւ երկու համ ալ անապ թիթեղ, որուց մէկուն վայ իր անունը բակ մի սին վայ ալ իրեն նույն անունը գրաշնչուած ել պարզեւ տուաւ:

Հաւաքերելիքն ոյ, ճակաց թշելով Ա-յեղած
հաստի. Հայ շատ մնառելով ուժուն բար ամեն
այդին Հաւաքերել ուժուածներն ունին, զբան
դու պատու Աստուծոց ուն Կանուանելու. Պատու ուղիղ
առաջներուն մեջնուն թմանը. Հայ Շեանցրը
ըլլուկ, մնառելի մի բերելին մէկ հակեն ձեռը

մէջն երկնոցոց, եւ հան շատ լութերու մէջ փափ-
թուած է ուրի երկողնութեամբ բան մը շօշափեց,
բաց փաթթոցին մէջնիք չիրցաւ խնայուց, բնակու-
որ Հայոցիներն առ քննութեան շտա մէծ աշա-
ծութիւն կը ցուցնեին: Աս մնուակներէն մէկուն
մէջ շարջ Յ ուրի երկողնութեամբ ծառակարգի
կաղապար մը կար, որուն քով չըս համ մար-
դու գանգեր կային: Դա բիստ իրենց իմացուց որ
Ալլէկէացիք Պալապուր կըզին իրենց տակը նուա-
ճած էին, եւ ան գանգերն ալ, որոնք որ Պուա-
պուացոց զինուարական բրաբիսն էին, իրենցմէ-
տուար տառն էին:

բարձեան վրայ պատաքց կորզի կը պարծենար :
Օգոստանի մի օդահաւեն ճամբայ ելլերը
18ին ՕՏէղերօս կղզին գտան, որ որ կ'ուղեին
ցամաք ելլել, բայց ուկացոցիք այնտեւ թշնամու-
թիւն ցուցուցին, որ Գուգա առելի պատշաճ հա-
մարեցաւ նոյն դիմաւորութիւնը թողով և ճամ-
բանին գելի ի հարաւ շարունակել, որպեսզի (նոյն
ատենաւուն դեմ յուսացուած) հսկաւոցին ցամաք
եկիրը դժոնէ : Կայստ ամենցին 25ին իսկենց Ընդդիպակն
ճամբայ Ելած օրենքուն տարեղարձը կատարեցին.
իսկ ՅՈՒն դիմաւոր տասազ մը տեռան, եւ անիբ-
ջուրեւ Դուքին սկսաւ ազուղակիւ թէ տաիկա
Աւելէ կ'աւցոց համար շատ դժմախոր նշուն մըն-
է, ինչու որ Պապակարոցիք նոյն դիմաւորը տե-
սածնուն պէս անմայ վասց պիտի յարձակեն եւ
յիստն մը վասց պիտի վճենէն :

Գուգ միտքը զրած ըլլալով որ հարկեց այս
զմուն վայեն Անդվից գտանայ, որով աշխարհ-
բիս բոլորտիրը դարձած էր բրդար, Անտէաֆուռ
նաւը Խաղաղական ծափուն հարաց այնին որից մասնաւ
կողմը զեղ է Նոր Զելանդիա կղզին ուղղել ու-
առ : Հոկանմիերի Ծին Երկիր մը գտան, որն որ
անշուշն Նոր Զելանդիայի մէկ մասը պեսար ըս-
տար . Հայ ծոցի մը մէջ պատճի զետի մը թիւթին
մօս Երկաթ Նետացին : Գուգ բանի մը հոգի Տեսն
առած մակընդ ցամաք երա և մակընդին քով
չըս պահապան զնելին եւաւ, նիդն սկսու գեղ

ի դաշտը յառաջնորդ։ Քիչ մ'ետքը չորս Հեծինի
երկուն նեղակեներով զննաւորած մակցիկն վաս-
յարձակեցն, որպեսզի անոր տիրեն, թէ Եղիսա-
նուեն պիտի առ անելով մակոյիկն պահապահնե-
րուն ինձացուցն եւ անոք ով մակցիկը գետին
ընթացիցը թող տարով սկսած փախչի, բայց
Հնդիկներն իրենց գործուուր թիւնները յառաջ-
անական հարկ եղաւ որ ոչի մէջ հրացան մը
պարզէն։ Հնդիկները գեր առ պինուց զօրու-
թիւնը չդիմուուր մէկն զարմանած անշարժ մա-
ցին, բայց երբեն նորւն իրենց բանը առուու-
սարին էրկրորդ հարուած մին այ գործեայ սով-
մէջ իրենց վոր ամենեւթիւն ապրեցութիւն շրմա-
եւ իրենցմէ մէկն արդէն իր նիրակը նորին խա-
թելու վրայ եր երրորդ երրորդ հարուած մը զայն-
մասն զեւոն պատկիցուց ։ Գույզ հրացանի Յուր-
սը լսելով եղերք դարձաւ եւ եղածներն իմա-
նալով հարկ համուրացաւ դամաքը թուզու, ո-
ր Հնդիկներու բազմութիւնն մը ժողոված մին-
չեւ Երկրորդ առառն ժողովը ընելու վրայ Էն-
վիկորդ օքան նորեն ցամաք երան որ իրենց հե-

տուառուր լնելու երկրորդ փորձ մըն ալ ընեն.
Գուրիսն իր ընդուաւը, զօրն որ իրենք ալ աղեկ
կը հասկընացին, սկսաւ պկենք յարջորել, բայց
որուած մը չանեցաւ, և իրենց պատասխանն ու-
ժիւ բան չէր բայց եթէ թշնամութեան ձեւեր:
Առանցմէ մկը յանդգնեցու նուե երկու ընկեր
ու հետ առած ճամբորդներուն մերձնուլ եւ
քիչ մ'առեն առօսառու լնելին եւեւ մկեն արի-
մին քրացանը յափշտակեց եւ սկսաւ նոյնն իրեւ
յաղթանակ իր պլաստ քայ դարձընէ, որով իր
մուս ընկերներն ալ աւելի համարձակութիւն
ստացան: Գնդակի հարուած մը զինքը մոռած գե-
միլ պահեցնելով մասած երկու նզդիկներով
եւ որիշ 30 հոգւով կուի մը սկսաւ, բայց հրա-
ցանի հորուած մ'իրենցմէ քանի մը հոդի վի-
րառութիւնը վերենք ստիգմէ որ գետեն անդին
ացնին: Ճամբորդներն առանց հետ առուաւուր լ-
նելին յուահատօն երբոր ծոցէն զորա կ'ելէին,
Ծոցաց երկու նաւերուն հանդիպեցան, որոնցմէ
պահիկը թիւավարելով կրցաւ փախչել, խոկ մեծն,
թէպէս եւ առագաստները մազլիլով եւ թիւ-
ավելով ուղեց ինքն ալ փախչել, բոյց վերենք
ոչ առած բլբորդ չկրցաւ, եւ երբոր ծոցէն զորա կ'ելէին,
Ծոցաց երկու նաւերուն հանդիպեցան, որոնցմէ
պահիկը թիւավարելով կրցաւ փախչել, խոկ մեծն,
թէպէս ուղեց ինքն ալ փախչել, բոյց լոզոյով
փախչել, եւ անհաւատավի հատդրութեամբ իրենց
կուլ յասած տարին մինչեւ որ վերջադրէս ձեռոք
նիկան: Երբոր ուս խեղճ պատամիները բանուած
նաև բերուեցան, կարենելով թէ անմիջապէս մո-
համան զմիռ պիտի ընկունին, ահով գոզով ե-
րեսի լուց զետին նիկան: Բոյց շուաւ մ'իրենց
զգեստ հագցուցին եւ առջեւնին կերակուր դրին,
զուրիան ալ վերենք ոցնողէս միսիթարից, որ փա-
խիլուն ուրախութեան գամանալով սկսուն երգել:
Երկրորդ որն առ պատամիները յամար հանցցին
յաւարագի որ անոնց ձեռքով տեղայոց հետ կրո-
նան ընտանութիւն մ'ընել. Նոյն երկիրն անձնոց
թշնամուց երկիրն ըլլուրվ իրենց առ վերջն
փորձն առ պարագի ելու: Ուստի եւ իրենց հար-
կաւոր պաշտոն ալ շդունելով նոյն ծոցը և վա-
ռա-թիւն ծոց անու անեցին, եւ անից հետոցան:
Խետէաւեւ նոյն երեք պատամիներէն, որոնք որ
իրենց հոգրենիքը հասած են, յորդգուռած, շատ
նզդիկները իրենց նուը մատեցան, բոյց առնեցն
մէկու մը հետ երկոյն առեն բարեկամութիւն
ընելլ պրետէ անկարելի եղան: Զննաւրուած
նզդիկներու զները մեծ ծառակարերու մէջ
ծողջուած առուարուր ընկերութիւն պատեհու-
ած յանդտակեցին եւ իրենց ծառակուրին մէջ
առած պիտի փախչելի: Առ առուար որ հրուանդան
մին էր Քենաչափէր՝ այսինքն զոյլ մանկաց անուա-
նեցին: Կռավիշերին բավիշն համբանին յառա-
սանելով մեծ ծառակուրի մը համբակեցան, որն
որ իրենց փայ սկսաւ յարձակի: Առ ծառակուրն
որ իրենց մինչեւ նոյն առեն տեսածներնէն
ամենէն մեծն էր, 68% ուր երկայնութիւն, 5
ուր լոյնութիւն եւ 3% ուր խորութիւն աներ:
Առ պատերազմուղ ազդին կրուիլը տեսնելու բանէ
է, առու զիւ կու երս շկանծ քաջալերութիւն
ուստաբար համար զարհուրելի ձեւեր կ'ընեն, աշ-
քը ընին կը դարձընէն, որուաւենականին վեր կը

բարձրացրենք, չեզունին գուրս կը հանեն աւանե
որ զարհութելի կերպարանք մը կ'ունենան. եաբէն
կը ակսին պատերազմի երգն երգել, որն որ եր-
կոյն եւ տիտոր հառաւադրով մը կը լմնայ: Աս
երգին հանայք ալ կը նկերանան նոյն ձևերն ի-
րենք ալ ընելով: Դրզնելու համար հասարակո-
ւոն չեւ տիւեալ խօսքը կը գործածեն. Հարանի
անցունուն, նոյն ուրիշ բարութագուած ճշուած: որն որ
կը նշունակէ Շառուած գացեր յառաջ դացեր,
եւ մեր բարու-բարութագուն, որն որ իրենց մէկ զէնքն
է, հանանչագցն թափանցիկ քարե շնուռած է,
կրաքի միահին ձեւ ունի սար բերնով եւ կարճ
կոմալ. ու զէնքը մոտանց որուստրազմելու կը ծա-
ռոյէ և այսուես զսուառը և որ կրնայ մէկ հա-
րուածով մարդու գլուխ մը ջախջախել: Ասկից
զատ ունին նաեւ մէկ ուզ երկայն թեսուկ նոյն-
պէս քարե շնուռած անոնի մը կացին, երկայն
նիշակ եւ. շուրջ հ ուրբ երկայնութեամբ գաւա-
զան մը, որն որ մեր գեղարդներուն ձեւ ունի:
Մա ժամանակներու կնաւեալու զրելի ցամա-
քէն քիչ մը հեռու խրեցու, բայց գուգին յա-
ջողականթեամբն ու ճարպկութեամբը վասնդէն
ազատեցաւ: Կայեմի միշտ ալեաց իրական կար-
ի միշտ ալեաց ամենայնի աւելոցիք և կրելին կը-
նային իրենց հետ խօսիլ: Մակար վար իշխուցին
որ նաևն աւանջը դարձրեն, թէպէտեւ կոր-
ունէ ազատելու յըս ունեցող չեար: Բայց նշն
ժամանակը ցումաքէն նեկենե: Հօֆ մը փշելու սկը-
սելով՝ զիրենը աս վասնդառը զիզրէն ազատեց:
Կայ ամենցն ՅՈՒն երկիր մը տեսան, զորն որ Ամե-
րիկանի երկիրն Մարդարան: Հրուանդանը կարծե-
ցին, եւ 1770ին Յունուորի 14ին Ըստրութ թու-
գուհի աղուն նեղուցին մէջ հանգիստ խորշի մը մէջ
երկար նետեցին, որպէս զի նաւելինին նորոգեն,
շառ ու կանոնով չիի մեծ բազմութիւն մը րունե-
ցին, մէկ անգամով միայն զրեթէ Յ կենդանոր
Անչ զի ընօիր ազգինը մին ալ գոտան: Երկիրն
մը զիր զնան ժամանակնին Հնդիկներու ընտանիք
մըն ալ գոտան, եւ բարզուցու նշաններով իմացան
որ անոնք մարդու մից ուստիրու սովորութիւն ու ու-
նին, բայց աս նիւթիս նկատմամբ երկրորդ ճամ-
բարութեան մէջ աւելի սրբածա անզեկութիւն
ունի աւնենանք: Գուգ ուրամոր ունել մը լու-
արելով ցից մը կանգնեց եւ վրան Անդզեաց-
ուաց աղդային գրոշը կախեց, եւ անունն ալ ի պա-
տի իրենց թագուհեցն Ծարլուդի ծոց ունուանեց
և հանդիրու թեհան ներկայ գտնուուց Հնդիկնե-
րուն զրամ եւ որածոցը գամ պարզեւեցին, եւ
թուզուհեցն կենացը համոր քանի մը զինւց շնչ
պարզելու եաւ, պարան շնչերը պինին բերաց
Հնդկին պարզեցին, որն որ արտաքը կարգէ
ու բախութիւն ցուցուց:

թեան համեմ ըլլալու որն որ իր հասակին չեւ
մեծցու, եւ իր հայրենից մէջ գտնուած աւա-
ստներն ուստի իրեն բաղչանդին յաղ է ցընիլու շառ
նուազ երեւալ. ուստի մոտքը դրաւ որ գաղանա-
շաա երկիր մ' երթաց եւ հոն իր որսին ու իրն-
գանաբանական քննութիւններն յատաջ տանի:

Վայով 1833թին նու մուռ Հնդկաստան եր-
թալու և հոն անդղիական ձեռա որաց զնդին մէջ
ծառացելու: Հոս սկսաւ. և ոզմիլ իր բնապատճ-
կան թանգ արտանին նիւթերն, որոնք ետքն Ամբրի-
կեի հարացյին կողմերը մարդան ունշանուր նիւ-
թերով. ճոխացան, եւ հիմոյ Կոնտոն մերուած
ու հրապարակաւ գրուած են: Բայց Հնդկաստանի
ոչն իր առողջութեան սկսաւ. վնասուել, եւ հարկ
եղաւ որ նորեն իր հայրենիցը դառնաց, ուր բիշ-
մը ժամանակ մասցին ետք. օսրեցուոց հրապա-
ղանը նաւորից եւ անիշ սկսաւ իր նշանուոր
որորութիւններն:

Վայով բանել յատաջ պյառիսի մէկը վետուեց որ
նոյն կողմերուն քիչ մը աեղեկութիւն ունենաց.
եւ կարուղ ըլլաց իրեն առաջնորդութիւն ընել,
եւ Պորքի անոնով մարդ մը գտաւ որ քաղքէ
բարդաք պարատող վերելոսի մը էր եւ Ամբրիկեին
հարացյին կողման մեծ մասը պարատած ըլլարզ
ամեն կողմ ազէկ գիտէր: Կորան ասիկայ իր քայլ
առնելէն ետքեւ, առաջն հզնդ եղաւ. մէկ կառը
մը շնորհ առէլ վրուն լայտով մը ծածկուած, որի
որ իր մանկարանը եւ իր բնապատճական ժողո-
ված ոյցը ուսհարանը պիտոր ըլլար: Բայց քիչ
մ' ետքն աս կառքը պարփէ զարով հարկ եղաւ
որիշ երկու հաս ալ շնորհ առէլ: 1842թին Հոկ-
տեմբերի 28ին ուղից Կորտոն իր որսերն սկսիւ-
ուստի մէկ սնկդիմցի եւ Յազդ նենդոզի հոսոց
հեան առած իր հատորով Զամբոց ելաւ: Նշն որը
չան գաղանարնակ անապատ մը հասաւ, ուր նոր-
ուն պղափէ լճակի մը մօս փոս մը փորեց եւ մէկ
ծառոցու անոր մէջ մաս ուսհուրաւեցաւ: Զայի-
թէ որեւ մ մօսած էր, սեւ սնդեղզիր մը իշնի
մատեցաւ ջուր խմելու համար. Կորտոն եւ իր ծա-
ռած ասոր զայց երկու հրացան պարովեցին, բայց
զնդակներն հազիւ անունոյն հաստ կաշիէն ան-
ցոն եւ զանիկոյ մենամէւ մը վերաւորեցին: Աս-
ունդէնդիմը երթալէն ետք. որիշ երկու Զեր-
տակ եւ երկու սեւ սնկդիմցի իրեներ ջուր խմելու
եկան. ասնեցմէ ամենէն գեղցիցին Կորտոնին եւ
իր ծառոցին հրացանովը զարնուեցաւ եւ 400 քայլ
անդ եւ երթալէն ետք մօսած գետինն ինկու-
նայնիւ երկու որիշ սնդեղի ուր, որոնք զիի-
եկած էին, զարնու լցան և սպանեռուցաւ: Կորտոն
պյառիսի նոյն իրիկուան համար բաւական համա-
րելով, իր հառքը զարձաւ որ հանգչիւ երկրորդ
օրն իր մարդիկներն սպանեռուած սնկդիմ իրեն-
քուն երկու մէկդի տարին, բայց Կորտոնին իրեն-
դրելազն անունցմէ երրորդն իր անց թուղ տուին,
որովհետւ տարիկոյ բայց տեղ մ' առիշտաւարման
գարան մօսած փասին ըստ ամենայնի դիմուց բա-
լարով: Էլ յուսար որ ասիր ծննդը անոր դին ու-
տելու, կու զան եւ կինան գիտաւ սպաննուիլ
և պատճառաւ. Երկրորդ գիշերն ալ Կորտոն Յ
ընկերով նոյն փասին մէջ անցուց եւ, իր որսի շնե-
րէն երկու զօրաւորներն ալ շնորհ առաւ, որպէս
զի, եթէ տախուծ մը վերտորուելու եւ փախալցու
ըլլաց, անոնց ձեռքօքի կարող ըլլաց գտնել:

Վայով արդէն մօսած էր եւ անոր լուսոց անդ
լուսինն իր ազաւ ըցուը կը ապրածէր երբ: որ մէր
որսօրդն սպանեռուած սնդեղզի բարին մօսերն անաս-
նոց բաղմանթիւն մը առաւաւ: Իր ընկերներն ըստի
մէ զունդ մը վագերածի են, բայց Կորտոն իմա-
ցաւ որ որիշ գիշակեր գոյցան պիտոր ըլլատ
ուստի վերտորու փասն առաւ, զրուիր բարձրին
մասց զրաւ եւ աջուրներն իր ասհուրուած փասին
ծակէն զեզ ի զարդարու կողմը շոկած մկան
մօսարքութեամբ զնելէ: Նոյն ժամանակը բարձր
լցան աւելի եւս զօրաւորով՝ յայտնի տեսուո որ
ապանձուած անասնոյն բայթներն ն մօծամեծ ա-
պած 12—15 բորեան (շշնչա) եւ 204ն աւելի
շնորհը (աշուալ) էին: Արիւներն հանդարաւու-

